

ԿԻԵԼԻԿԵԱՆ ԳԻՒՂԸ



ՊԵՇԻԿ - ՔԵՐԹՄԷՆ

Մանչերը թուով աւելի շատ էին մեր գիւղին մէջ քան աղջկները: Ասուուած ժլատ էր դարձած՝ գեղեցիկ սեռի համեմատական թիւը պահելու տեսակէտով, այնպէս որ՝ երկու մանշու հազիւ աղջիկ մը կ'իյնար:

Մանչերը՝ այսպէս՝ շատ շատ էին մեր գիւղին մէջ, գեղին խննիթ պահիրցային պէս (հիւսիսին քամի) խեռ ու խելառ, աւիմոտ ու կայտառ մանչեր, որոնց մայրերը ստիպուած էին կանխաւ մտանողուիլ իրենց զաւակներուն ապագայ հարանցուներուն համար:

Աղջիկ ծնող մայրեն ալ ժլատ ու դժուարահան էին գիւղիս մէջ, փեսայի ընտրութեան համար, որովհետեւ՝ ինդրանքի եւ մատուցումի կը իւր, յոխորտանքի եւ բժանիթրութեան իրաւունք կուտար անոնց, այնպէս որ՝ գիւրին չէր գիւղիս մէջ մանչ ու աղջկան գլուխները իրար կապա տեսնել: Գիւղին աղջիկներուն ծընողները շատ նազով էին, ինամի բլարու բարեհան խոստամը տալու տաեն: Անոնք կը սիրէին՝ ամիսներ ու տարիներ թերելտանի թեկնածու երիտասարդին հայրն ու մայրը, մօրաքոյրը, վերջապէս աղջականներու ամբողջ բանակ մը, արդէ գորս համարիլու ենք շարունակ երթեւեկող գիւղերէցք: Այս՝ լեռու, ճարտարութիւն, հեղինակութիւն, խաքը եւ ուրիշ շատ գործօններ մտնելու էին գործին մէջ, եւ յաճախ միանալու էին թերենս այս բոլորը, համողելու համար աղջկան ծնողները, և եծ այս' ն ըսելու:

Բայց՝ կը բաւէր «խօսք» առնելր միայն, ուրովհետեւ իսոսէն զարձողը, «տուի» ըսելի վերջ՝ զայն գրժողը, չէր կընար ապրիլ մեր գիւղին մէջ: Նկարագիրը՝ մասնաւորաբար ընտանեկան յարկի տակ եւ խոստան արժէքը՝

մեր գիւղացիին մօտ, կրնար տիպար օրինակ ըլլալ շատ մը քաղաքակիրթ երկիրներու եւ լուսաւորուած ժողովուրդներու բարոյականին:

Մեր գիւղի տեւականապէս գժրախա զըրութիւններէն մին ահաւասիկ այս էր, իզակն սեռի համեմատական թուոյն նուազութիւնը: Երշակայ գիւղեն ալ ենթակայ էին այս կացութեան, որով անոնց մէջ ալ վարդագո՞ չէր գրութիւնը, որ ո եւ է կերպով դարման մը ըլլար լրացնելու համար մեր տունները շշնցնողներու զգայի եւ անքաղձայի պակասը:

Միակ գարման՝ այս դժուարին դրութեան՝ այն էր, քաղքենի աղջկներ պիտի զային յեցնելու գիւղուկի մեր տունները, որոնք, աւագ՝ յաճախ կը խրաչէին բազուկներէն գիւղիս կայտառ երիտասարդներուն, որոնք քաղքենի շուայու ու շիֆացած թեկնածուներէն հազարապատիկ նախընտրելի էին անշուշտ: Սակայն՝ գիւղուկի համեստ եւ անփառունակ անոնը՝ քաղքենի հայ աղջկանց շտաբուն կորուծք չէր տաքցներ գիւղիս երիտասարդներուն հնադէպ:

Բայց՝ պէտք հնարքին մայրն է: Մեր գիւղի մանչերուն մայրերը խորհեր էին միջոց մը գտնել, որ առաջ նշանած մը ապահովելու համար իրենց հոգեհասորին, ապագայ փիսացուին համար: Եւ այդ միջոցն էր — պէշին ելրթմէն, օրօրցէն նշանութիւնութիւնը, որ հետքէն ըստէն ընդհանրացեր, եւ վերջ ի վերջոյ գըրեթէ սովորական հանգամանք մը ստացեր էր գիւղին մէջ: Այս կերպով՝ կարելի կ'ըլլար հարսնցու մը ապահովել: Բայց այդ միակ պատեհութեան դէմ ծառացող տասը տեսակ անպատեհութիւններ, յաճախ ապագայի ամոյներէն շատերուն դժրախտութեան, ընտանեկան

խաղաղ բոյներու վրդովման ու քայլքայման պատճառ կը գտանային:

Ճականագրական դարձեր էր սակայն պէտք է երբմէն յաճախ, որովհետեւ, հարկը, հա՛րին էր որ վեց լուծէր օրէնքը: Ալզիկ չկար զիւզին մէջ, նշանուուքը՝ օրորցին եւ օրորցին մէջ կատարուած իրողութիւն մը լլալու է, անպայման: Կացութեան պահանջն էր հրամայութը...:

×

Աղէտներու դառն ու ջարդերու դաժան օրերէն գերջ, կեանքը աւելի հետալի եւ քաղցր կ'երեւե մարդուն եւ խեղճ հարուածեալը՝ ըլլայ' ան արեան առուներուն մէջին վերապող դժբախտ մը, կը փափաքի շիր առ մթի լարուշն նել երկերեւ բախտին կողմէ ընծեռուած ամէն չնորդք կամ փայեթք: Մարդկային հոգիի անըրնելի բարդութիւններէն եւ տարօրինակ անձանափառութիւններէն մին ալ այս է, որովհ մարդ կը մնայ կեանիքն կառչած, աւելի քան երբեք, խօլաբար, յամառաբար:

1878ի աճաւոր կոիւ կը մղուէր Մուկոփին եւ Թուրբին միջւեւ: Հազարաւոր մղոններ հեռուն ճարճատող կուռին կաջենը կը համնէն մինչեւ սահմանները տարաբախտ հայ զիւզերու, որոնք ցրուած էին կիլիկեան լեռնաշղթային վրայ: Անգործութիւնն ու սովոր, անկարիան (տարապարհակ աշխատանք), ծանրակիր տուրքերը եւ զէնք հաւաքելու զիմակին տակ գործուած հարստանարութիւնը, անտանելի կը գրամձէնի Հայակիլիիկոյ, մասաւան՝ Զէյթուն-Հաճին-Խազապան-Ֆոնուող շրջանի լեռնաշղթաներու՝ հայ բնակչութեան կեանքը: Արդէն զիւզերու քաջարի սրբմաւորները եւ զիւզաները ձերբակալուած եւ Հայէպի բանոր թիւուած էին, Մ... քաղաքի Թուրքերուն պահանջին վրայ: Հովիւր զարնուած էր եւ հօտը բարադին վրայ:

Զէյթունի 1860ի թմրուտութիւնն ասդին թուրք կառավարութիւնն ու խուժանը ձեռք ձեռքի տուած, կ'ուղէին ամէն աւելի օգտագործել ճնշելու համար Հայերը, դարերէ ի մեր իրենց անյաջողորէն փորձած թուրք գերիթիւնութիւնը հաստատելու համար այդ նոր Ղարաբաղին վրայ:

Երկու դժնէ տարիներ՝ սա՛ստկապէս տառապած էր հայ կեղյոււրը, կիլիկիայէն մինչեւ Կարին եւ անկէ ալ Սերաստիա պարէն եւ սաղմամթերք կրելով թուրք բանակին... ձրի եւ միայն ցամաք հացի մը փոխարէն: Բարերախտ օր մը՝ աւետած էր իրենց որ վերջացեր էր պատերազմը Թուրքերու պարութեամբ: Թուրքը ինելօքած էր առտամարար, որովհետեւ պարտութեամբ էր, ինելօքած էր ան, մինչեւ մուացումը իր զետենումի ամօթին:

Այդ օրեր՝ Սառիկենց Եւան՝ նորատի այրի մը, որուն ամուսինը Սերաստիոյ ճամբռուն վրայ մեռած էր՝ թրքական անկարիայի մէջ, կը խորհչէր խազաղութեան վերահաստատման հետ, թշ մը փոխել իր սպառոր այրիի կեանքը: Կը խորհչէան՝ նշաննել իր հոգեհաստոր միամոր գտակը, ինամի մը ունենալ, երթալ գալ, խօսի ինդուլ եւ ասպառայի համար այ հարսնաց մը պահուած ըլլալ: Զէ՞ որ ինքը այրի էր, զերջը ո՞վ պիտի ալզիկ տար իր ըըզուն... որբին:

Ահա այսպէս՝ Սառիկենց Եւան՝ որ հազիւերեք տարի կը ցեղ էր ըմբոյնել ամուսնական սիրոյ նեկոսարը, կարմիր կանանչ օրերուն, սեւ սուգի լաշակը մինչևւ կուրծքը կախած, տառամսու ու երկչու, կուզար Մկրտենց Լեւանին տան՝ գուոր բախելու, ամիսներու երկար մտածումներէ զերջ որոշելով այէկւ իր հեմենական երջանիկ օրերու միակ պատողը՝ Գէօյիւէք (Գէորգ) նշանել Մկրտենց աղջկան՝ թրքանդին հետ:

Գէօյիւէք արքէն երկու տարու կար հիմա, իսկ Թրքանդ տասը ամսու ըլլալով, ճշշդ նըշանուելիք տարքին մէջն էին... պէշիի-քէր-մէի համար:

Քանի մը ամիսներու սիրտ հատցնող մէր-ժուանիք եւ գաւան յուսախարութիւններէ վերջ՝ օր մըն ալ Մկրտենց լուր զրկէր էին Եւայի որ՝ կը յօժարին ինամի ըլլալ եւ նշան գնել իրենց զաւակներուն համար:

Եւա այս յաջողութիւնը կը պարտէր գիւղի քահանային՝ Տէր Բարսեղի ճարպիկ բանաշնացի ճիգերուն եւ համբերատար ջանքերուն: Բարի քահանան՝ կը հաւաստէր Մկրտենց թէ՝ Գէօյիւէք՝ իր երկու տարեկան հասակին՝ ար-

դէն ցոյց տալ սկսած էր անհաւատալի քաջութեան մը բոլոր նշանները, թէ՝ Եւա ալ խնկապէս անզուական ծագում մը ունէր, ըլլալով դուստրը կեր. Մարգարին, որ երկար տարիներ սարսափ սփռած էր չըշակայ թուրք զիւղերու վրայ, թէ՝ Եւայի մայրն ալ կտրիժ կի՞ մը էր եւ կցած էր օր մը՝ արտէն գալու ատեն՝ եղեւիններու մէջէն զինքը քարկոծող երեք հրակայ արջեր փախուստի մատնել, բռնկած մախրի կտորներով՝ սարսափի ենթարկելով զանոնք: Վէրջապէս... «ծաղկէն առաջ արժատր, չաւկէն առաջ հարմարը:» Ահա ա՛յս տեսակի տով, այրին Եւա կը գոհացնէր Մկրտենց փառասիրութիւններուն:

Համբերատար քարեխօս՝ Տէր Բարսեղն՝ սուսացած էր իր վարձքը, նոփնոր վերարկում մը, ողոյ մըն ալ սել, Գէօրգիք ման կողմէն, իրը գարձառութիւն յաջող մասնակնացի եւ ճարտարակութիւն իշխան իշխանքերուն:

Այրին Եւա կը փափաքր մասնաւոր հաւաքայիտ մը նուրիագործել այս նշանախօսութիւնը, թէնու հազորադէպէ էր այն: Որոշուեցաւ Ս. Գէօրգիի շարաթ իրիկունը նշանը զնել երկու ապագայ ամոններու խօսք-կապին: Եւ այդ օրը չուշացաւ:

Սառիկենց Եւայի հոգին՝ իր հարս կացած օրէն աւելի կը թնդար այդ օր, կը թնդար անդուսպ, էութեան խորէն, գաֆանօրէն արցիւուած եւ անբնականօրէն ննչուած երիտասարդ յոյզերու բոլոր պոտիկումով, նման զիստ ցայտաղիւրի, որուն հոսանքը՝ երկրաշարժի մը վերիիցայրումով կը չեղի իր ուղղի ճամքէն, կը դարդի բինել, ցայտել գուրս, եւ երկրին ընդերքին մէջ կը փաղէ, խելզուելով, նշանելով, գլարասեւով ու քաքալվ: Ահա ա՛յսկէ՞ կանաչ տարիներու բռնազստութիւն նանդի ամրոց ավենը, զարնան առոտուան պէս կաստոուն՝ իր երաշիներուն մէջ կը իրլուար: Այսօր երջանիկ էր Եւա, սպասելով կիրակի առոտուան պէս շրուուհարեր ժամուն, նշանտուուք ժամուն: Կը խնդար իննինիրեն, լինարի պէս, յաճախ յանցաւր գանելով իր անձը եւ յանդիմանելով ինքնինքը թէ՝ գեռատի այրիի մը կը գայելէ՞ր այսպէս ինինդ ու խանդականիրին իշխանի յարուցուած կարդ մը անհասկանաի հարցումներու աեղանակով նեղել հիւերը:

Նաթոյր... ամօթ չէ՞ր... ի՞նչ պիտի ըսէին դուռ զրացիք:

Իրիկուան ընթրիքին առաջ՝ Տէր Բարսեղն և կած էր հրակիրելու այրի Եւան, որ հրամմէ Մկրտենց տունը: Սեղան մը պատրաստուած էր չամ մօտաւոր ազգականներու համար եւ ճաշկերոյթին վերջ՝ նշանը պիտի դրուէր երջանիկի ամողներու, որոնց մանչը՝ երկամեայ երախայ՝ հազի թոթովիւրու սկսած էր, իսկ աղջիկը՝ միամեայ մանկիկի խուլ եւ անիմանալի բացազանչութիւններով կը պատասխանէր զինքը ըրբապատող աշխարհին:

Եւա՝ պաւոր կնկան վայել համեստութեամբ՝ ցանցառաթիւ ազգականներու ընկերակցութեամբ քայեց Տէր Բարսեղի հաւա և զրնաց Մկրտենց տունը, ուր աւելի հոծ բացմութիւն մը իմբուուծ էր արդէն եւ կը սպասէ վիսացուի գալստան: Եւա գրկած էր իր հողեհատորը, փայուն աշեքերով, սրուն ու կայտառ Գէօրգիքը, որուն ինամիի գոնէն ներս մանեն ու Ընչանու ամենայաշը լինաչիւց Քո հոգեւու հոգեւու շարականի երգուիլը մէկ կ'ըլլար: Երպի ճայնին վրայ բոլոր գիւղը հետաքրքիր, ամ բողջ զիւլը բանաւոր, տանիններու վրային ու փողոցներու ծայրէն կը մասնակցէն Մկրտենց տան բացառիկ խրախութեանց:

— Զին հարար բայիր եկիք —ի (Հինգ հազար բարի եկաք) ձեւակերպութիւններէն վերջ, մէշտեղ կը թերուէր զինով լի պղինձէ տաշտը որու շրթումքին շարուած էին տասններկու մոմեր, մին սեւերս, Եխուսի տասններկու առաքեաններուն անուամբ: Անապակ զինիի առատ ժատուուակումով շոգիի վրայ թառած ուղելներ՝ յանկարծ կը սկսէին նշանառուի իրական եւ աւանդական մեւը տալ այս հաւաքոյթին, այսինքն՝ աղջկան ընտանիքին կողմէ յարուցուած կարդ մը անհասկանաի հարցումներու աեղանակով իրլուար:

— Խե՞ր րլլայ, ձեր գալը բարի, եկողին հարցնել չըլլար եաւ, ի՞նչ մախսուուվ (նպատակ) կը պատուէ՛մեղ այսպէս:

— Ի՞նչ պիտի րլլայ, մախսար իսր է, օրհնա՛մ, կը ճանէր տէրտէրը: Աստուծոյ հըրաբանով եւ առաքելոց սուրբ կանոնով մեր աղջիկը՝ թրմանդը՝ կ'ուղենդը մեր մանշւն՝

Գէօյիկը, եթէ խըսմէք է եւ հրամանքիդ ալ առարկութին մը շունիք:

— Ե՞ս, լաւ ասացիք ամեմ, ասանկ բաներ առաջուց իմաց տրուելու էին որ, մենք ալ անակնալի չպայինք: Եթոյ՝ աղջիկը շատ մը աղդականներ ունի, որոնցմէ ոմանք խուրպէք կը գտնուին, առանց անոնց լուր տալու չենք կրնար խօսք աալ: Մեղի քանի մը ամիս ժամանակ տալու էք որ՝ մարդ զրկենք անոնց, պարագան տեղեկացնենք եւ կամքերնին առնենք: Եթէ անոնք յարմար տեսնեն, մենք ալ կը խորհնիք եւ ենիք պատասխան մը կուտանք: Հիմա բան մը չենք կրնար ըսել . . . :

Յանկարծ սենեակին մէջ սկ ծուփի խիս ամպ մը կը ծաւալէք, փոնդուացնող, հաղացնող կրծու ծուփ մը, որ բոլոր ալ կիվդիկու աստիճան կը թանքանար Հետոցէսէք, այս ժամանաւոր հաւաքոյթին մտանաւո՞ր չնորհք մը տալու համար:

— Ե՞ս, օրհնա՞ծ, կը գոչէք տէք պապան, կոկորդը եւ քիթը մարդելով, Ես իրեւ միակ հոգիւը այս դիւլին եւ շրջակայ տուներու, կրնամ վստահացնել ձեզ թէ՝ աղջկան պանդուխտ աղդականները ուեւ առարկութին պիտի չընեն. յառաջիկային անոնց սիրութ շինելը ի՞մ պարտք թող ըլլայ. հարան է իմ ծէք իրանողութիւնս եթէ չկարենամ զանոնք հաձեցնել. Հետեւարար տուէք դուք մեր որոշումը եւ մը-նացածը ինձի թողուցէք:

Բայց սենեակին մէջ մուխր աւելի կը թանձանար: Պատին ետեւը՝ դէզ դէզ իրջուէն (բամպակի խողակին թաց փոքրերը) Կ'այրը-էք, աղջկան անեցիներուն կողմէ, խօսք-կապի եկող հիւրերը նեղացնելու եւ անոնց անհամոյ կատակ մը, անակնկալ ընդունելութիւն մը ցոյց տալու համար: Զաղի խժալուր աղմուկին մէջ, ամէն մարդ աչքերը կը սրբէք, չորցընելու համար անոնցմէ վազող արցոնքները, Հետեւամք մուխր պատճանած զրդութեան: Եւ այս յաջողութենէն խանդագամու անեցիք ա՛լ աւելի կը սաստկացնէին դէզերը գալար խարոյին, որոնց խտացած ծուփի գուռները առաստղին վրայ վարագոյր մը կը կազմէին, սպանալով ինեղդել բոլոր հիւրերն ու հանդի-սականները համբերատար . . . :

— Քաքանի տղայ, հերիքէ է, տու՞նդ աւ-ըի, էշուընիս կուրցուցիր, գոււխ ուտէք աղ-ջիկ, էս ի՞նչ մուփ է . . . , կը բացագանչէք ներկաներէն ամենէն ահճամբերը, չկրնալով տոկալ այս անճոռնի կատակին եւ տարօրինակ հուրացներէն . . . :

Մուփի ներխուժումը արդիլելու համար, պատին ծակը կը թիկին լաթով մը, գուռն ու պատուէնանը քիչ մը ալ կը բանային եւ կրկին կը սկսէք վիճաբանութիւնը՝ «կուտասա», «շննք կրնար տալիք» ամամայնութեան շաւլին վրայ ա՛յնքան դժուարութիւններ եւ տարգիութիւններ կը բարդուէին որ այս բրորին շինուու սրմատութիւններ ըլլայր հասկը-նալու պատեհութիւնը չտանեցող մէկը՝ վստահարար պիտի խորհէք որ՝ խօսք-կապի այս երեկոյթը՝ բոյորովին անպատճաստ եւ ճախողած գործ մըն էր արդէն: Այսքան ճարտարօրէն խստապահանջ կը դառնային աղջկան տնե-ցիները . . . :

Սակայն՝ երկուստեք միջամտող բարեսիրա անձերու կողմէ եղած խնդրանքներու եւ բարեխօսութեանց, հաւասարումներու եւ երաշխաւորութեանց չնորհիւ, ահա միթորուար կը պայծանանար եւ վարագուրուած ծուփի ներէնները կը նօսրային ու յամառու եւ անհամ-րոյր նկատուող կամակորները համաձայնելու հակամէտ կը զառնային: Կացութիւնը՝ ինչպէս նաեւ սենեակին մթնուրուար՝ կը պարզուէին մի-աժամանակ: Օտար երկիլ գտնուող («) աղդա-կաններու ուղղուէլիք նամակներու մասին կա-տարուած շինուու կարդագորութիւններէ վերջ — քանի որ, ո՛չ այդ պապականներու գոյութիւն ունէին, ո՛չ ալ այդ նամակները պիտի գրուէին — ահա յանկարծ աղջկան կնքանօր թերնէն կ'ելլէք ժամերէ ի վեր անհամբեր ակնկալուած եւ ծուփի ու մուխր դնով շահուած խօսքը:

— Խարլը թողնո՞ւ. չնորհաւար թողնո՞ւ, եւ բոլոր սենեակին մէջ մէկ ձայնի վրայ կը փրթէք աղաղակը — չնորհաւո՞ր ըլլայ, աշ-քերնի՞ղ լոյս, մէկ բարձի վրայ ծերանան:

Գինիի սաշատին քով նստած երկու երախայ, խօսցեալները աղջանար, եւ բարձրացաղակ չնորհաւորումներու ձայնէն սարսափած՝ կը սկսէն լալ եւ ապաստան փնտուէլ իրենց մայ-

բերու զիրկը որոնելով: Մահաւուն կնքահայրը, ձմախաւեր շարժումով մը զինիի լուսնոր տաշտին կը զարնուի, երբ լացող տղան կը վերցնէ զանհէն, և շարուած մոմերը մէկ հասի պէս կը փլին ու կը մարին, բնդհանոր տիրութիւն եւ սրտարեկում մը պատուառելով բոլոր ներկաներուն: Անոնց կ'արտորան անմէխաչս վասնել եւ տեղերին տնկել արկածեալ մոմերը, չքմեզնին ստուերոտ եւ արուեստական խօսքերով, որոնք սենեակին մէջ տարածուած չարակուշակ սպաւորութիւնը եւ մութ մտավախուոթիւնը գարմանելէ աւելի՝ զանոնք կը չետէկին ու կը սասակացնէին ամենուն սրտին մէջ: Ամէն կողմէ վափաբ կը յայտնուէր սրբնահար աշուղը բերել եւ անոր յանձնել ինձոյցի մթնուորսին բարեփոխման գործը:

Կանայի հարսանիքը դոփարանող երգ մը, սրինգի թթուուն էլեէններուն մէջ, պահ մը կը մեղմացնէ մտքերո վրայ ստուերածող կապարեալ անարթ թիւնը, որուն կը հետեւին դուաթթ երգերու եւ յաղթանակի սաղերը: Որինդի գի գագարման հետ, յուու ու անխօն բերաններ, կասկածուած չշքերով տիրու սախուուներ կ'անցրնէին, այդ ձմախող զէպիին պատճառաւ, երբ քանի մը տուն անդին, զիւլին թափուր ժարագներին միուն քին վրայ, չարերեան րու մը երեք անդամ կը մնչէր, որո կը լսէին՝ բարեխստաբար՝ միայն քանի մը պատաւ հանիներ, դրան սեմբ նստած: Վո՞ւլ, վո՞ւյ, վո՞ւյ, կը կանչէր սեւ բուն անգունդի մը պէս նորացոյ ժթութեան մէջ, վո՞ւլ, վո՞ւյ, վո՞ւյ:

— Բերնիկդ պարուի՛... կը փախար պառաւերին մին, քովինին աչքը նայելով եւ ուրախութիւն յայտնելով որ՝ անոր բօթարեր մունչը բարերախտաբար յառեցաւ սենեակէն ներս:

Գինիի եւ անուշ հերպէրի ազգեղութեան տակ, չնորհաւորութեան մաղթանըներ կրկին կը սկսին յորդիլ եւ խասպասեւ, մթնոյորտը ուր օրուան հերոսը՝ զիւլիս բոյոր ուրախութեանց անփախարինելի աշուղը՝ կոյր Աէլիս՝ երբեմն շրթունքին վախճ զավախի (Նէլսէ սրինդ) թթուուն խաղերով, երբեմն այ յանպատրաստից խօսուած զուարթ ու սրամին կատակներով եւ վայրկեանի սպասորութեան տակ հնարուած պատրաստաբանութիւններով

կ'երկարէր ձմրան այդ արդէն երկար զիշերուան ժամերը: Բայց հետզետէ տաղոտուկն ու քունը կը հասամայէին բոլորին, վերջ տալ այինք բոնազորսիկ զարձող երկարարանւթեանը մեր աշուղին, երթալ որուայու համար պատահած չարագուշակ զէպիին վրայ:

**

1890ի ձմենոր ահաւոր էր Հայակիիկիիոյ լըններուն մէջ: Լման քառասուն օր ձիւն ու ձմեռ, բուք ու բորան պատեր էին ամրող սարերը: Աի հօվալք, որ առանց ծափի ու նուազի այ կը պարէր, այս անդամ սանձակուոր կատած, իր կրանիթեայ կողերը կը մտրակէր ոռնացող քամիի խարազանով, մահամերձ առիծի մը խուլ մոնշէւնով մոլեզին: Դաշտեր ու ձորեր կարծես տափակ ու հարթ անհունութիւն մը գարձած, փոսէր ու հովիտեր ծիւնով լցուած մէկ անդ ու անդաստան կազմած էին: Մէր լըններու խննթ պախրբան՝ իր առնեւէն խօրաբար խոյս սուող ձմինի մալորպաններու ու փոշիացած սինները աչ ու ծախ պտտաներէ վերջ՝ կը բերէր լցնեներու հովիտներու եւ ծործոններու կը անդամ:

Ահաւոր էր այդ ձմենուան ձիւնը ու մըրի-կը անդագրուած:

Եղիոյ՝ զիւլիս այդքան տարուուն հովիւը՝ այս անդամ սոսկացեր էր խիւ պախրբայէն եւ զինէ բուքին ծիւնափար, յաղթահարուած՝ իր զէմքն ու մէրկ կուրծքք պատակող՝ կապարի պէս ծանր հարուածներէն բորանին, նամիին առած՝ իջր էր Դրախտիքի իր ձմենոցէն եւ եկեր կծկուեր էին՝ նախիրին հետ՝ զիւլիս տուններուն տակ՝ մասնաւորաբար յարմաքուած մարագի մը մէջ: Եղիոյ՝ օրուական 18 ժամ կը զիւէր այս կատաղութեան բեմագրութիւնը, որո զժուար թէ կրնար վերիւէլ որ ուրիշ տարիներ պատահած ըլլային: Ան իր սահմանափակ մտածելակերպով՝ աւելի կը շուարէր, երբ կը խորհէր մանաւոնդ որ, քանի մը ամիս առաջ, տաք արեւ մը կար այս լըններուն մէջ եւ բնութիւնն ալ այ յարսն ինեւա եղած չըր ուրիշ տանեներ: Շատ ձմենոներ տեսեր եւ իրան մէջ անցուցեր էր, բայց ա՛յս աստիճան ամենի փոթորիկ ու վերիվայրումներ, երթե՛ք:

Ահա՛, քառասուն օրէ ի վեր ա՛յս էր ան-

ձակորոյր թուլթեան ամենէնեի ժողկնութեան ուժգութիւնը : Երբեմն ալ ձանձրացած՝ կը խորհիք որ՝ արդեօք ա՞յս էր աշխարհի վերջին գատասատանին սկզբանարութիւնը....

Այդ զիւեր չատ կատազի էր պալըրցամ . երբ պատուանաներէ կախուելով եւ սողոսկելով կրցած էին Գէօյիւքինց տան մէջ հաւաքուի դրացիներ եւ ազգականներ եւ խօսք կ'ընէին ալ կարդիյու տղան, քանի որ Գէօյիւք՝ արդէն Կտրիմ մըն էր զիւղին մէջ 14ին ոտնակոխած :

— Շատ է պիլէ, մէ՛կ տարիէն, Եւա՛ գալիք աշնան կամ չատ չատ գարեան, կ'ըսէր անոր կնքահայրը, որովհետեւ ամենէն առաջ խօսը անորն էր :

— Է՛հ, իներովն ուղուրով թողնո տէ՛ երր ընն թողնո, կը պատասխանէն Եւա, հրճուանքի սարսուուչ մը բռնուած :

Դիւղին չուրջը ձիւնը արդէն հասեր էր Եւրեք մէթիր խորութեան եւ չատոնց տուն տեղ պիտի թաղուէին անողոք սպիտակին տակ, եթէ ինչէ շնչին եւ օրը օրին շմարելին փողոցինը ու տուսամուսները, գոնենք ու անցուադրձը զողել սպանացող ձիւնադէկիւքը :

Ամէն օր՝ չըջակայ սեպաձեւ ժայռերու կատարներէն զորորդ կնչիք նման փոքր ձիւնագունդեր, նաևնան քամիին տակ որրուելով, չեղաշեղը ձիւներու վրային թաւալելու տանե՞ն ահազին ձիւնարլուրներ կը զառնային, որոնք ժեռուած ափափայշի հարթացած կողերին զահամիչ կ'իջնէին մինչեւ առհմանները մըր զիւղին, ճամբռն վրայ արմատախիլ քշերով հսկայ եղեւիններ եւ կազմախներ հաստաբռն վորոնք մոյեկին վայրէջիք ատեն՝ խաղալիք զարձած աղաղուն տերեւներու նման կը պարէին խօլաթաւալ յառաջացող ձիւնաբրուներու վրայ, առոկում եւ իրարանցում պատճառելով իրենց ապիկարութեան մէջ մէքած մարդ արաթածներու:

Քառասուն օրէ ի վեր փոթորիկ, բուք ու բորան կար՝ մըր լեռներուն վրայ, բուք ու բորան անդպրում :

— Վե՛րջը իներ բլայ, զլուի մը շկերած գաղրէր զոնէ, կը յարէին փորձառու տարէցներ, պատուիրելով երիտասարդներու որ՝

շատ գուրս շելլեն խենթի պէս . Աստուծոյ հետ կատակ չըլլար, կ'ըսէին անոնք : Շատեր ալ օմախներու մէջ ձարձաստղ կոճղերու ասթեւ նստած, անլեզու երախաններով, կ'աղքաբէին Աստուծոյ որ ալ վերջացնէ իր բարկութիւնը նարլուր մը՝ կը սկսէր զէպի գիւղը թաւալել, տեսքը մէր սրբազն լեռներւն, լինջ ու պաշտառ երկինքը մէր սարահարթներուն, զայլայլիկը մէր սարեակներուն, խոխոջը մէր զուալ չուրերուն եւ ինկարոյր հոտը մէր արօրներուն տակր ճեղքուող հոդարուններուն, որոնց կարօտով կը մաչէր առհասարակ զիւղիս ամէն տարիիք երկսեռ ժողովաւրգը :

Բայց գաժան էր քամին եւ անողոք էր Աստուծած : Եարաթ իրիկուն մը, մին ահաւոր օբրէն, փոթորկը ահեղամուռնչ, աննախիննաց մոլեւնութիւն մը ստոացեր էր : Լեռնէն փրթոց ձիւնադէկիք անանձ կը յստաշանալին ամէն ուղղութեամբ : Անոնցմէ վիթխարի ձիւնարլուր մը՝ կը սկսէր զէպի գիւղը թաւալել . աջէն, ձախէն իր վրայ կախուած հոկայ ծառեկու հետ՝ անճունի զանգուած մը կարելելով : Այդ ամենի ձիւնալիուր երախարաց գաղանի մը կատաղութեամբ կոււայ, կը մտնէ գիւղ, կործանելու համար հոն չին տուններէն քանիններ, զոնէր եւ վիթաւորներ թաղելով երգիֆներու տակ : Դիւցանական անհաւատալի ճիգերով կարելի կ'ըլլայ արկածեալներէն չատէրու կեանքը փրկել, սոկ վլատակներու տակ արդէն ինկած էին մէկի ամեկի զոնէր :

Այդ զոններուն մէջն էր Թրլանտին հայրը՝ Մկրտէն Լիունը, որ ճգմուած էր հսկայ զերանի մը տակ, սոկ ծանրօրէն վիթաւորուած էր Թրլանտ, նշանուած աղջիկը, որուն ալ քառուկը չափախուած եւ գլուխը քանի՛ սեղերէ ճմլուած էր

Դառն էր գոյշը զիւղիս մէջ.... Տասնեակ մը տարներէ ի վեր նշանուած աղջիկը՝ թըրվանտ՝ երկար տարիներ երկու սիրող ընտանիքներու եւ զոյշ ծնողներու գուրգուրանքին տակ հասակ առնող լերան այդ քնքո՛յշ ծաղիկը... հաշմուած էր եւ զատապարտուած առնուազն ինչպանդամ, թեւատ մնալու : Այլքան յուսահատական էր անոր վիճակը : Ահուելի էր ճակատագիրը :

Զիւն ու ճմեռը, անցքերու եւ ճամբաններու

գոցուած ըլլալ պատճառ եղան որ՝ հարկ և զած զարթանումը չտրուի տարարախտա աղջրական, չարջեթի փոքրագոյնով փրկւելու համար: Կիսատ պատ եւ գեղջկական գեղերէ փերջ, հարկ եղաւ լլ... քաղաքի մէջ ամբողջութեամբ կորել թրվանտի ջախջախուած թեւր:

Դառն էր ա'լ թրվանտին կեանքը: Հօրմէն որբացած, անզամահա՛տ ու յուսահա՛տ...: Ա'լ աւելի դառն էր անոր այրիացած մօր սրբաթ, երբ ա'լ քան տարիներու տառապագին աշխատանքներ փերջ՝ իր սիրական ամուսինը չը կը կրցած տեսել աղջկան զիտուն նարօտր: Բայց ա'լ էր միայն անոր միւտր...:

Ա'լ աւելի գոռանցաւ թրվանտի մօր հոգին, երբ հետզետէ նշարեց որ, աղջտէն փերջ օրէ օր կը ցանցաւնար խնամի նւայի այցելութիւնը:

— Խնկդին բարեկամը ո՞վ է որ... կը մոլուար ան:

Բայց երկու խնամիներու սիրալիք յարաբերութիւնները իրապէս կը ցրտանային եւ պաշտօնապէս գոնի երեւոյթները փրկւելու հանգամանքն ալ հեռու կը մնային:

Օր մըն ա'լ խոսք եղաւ զիւղին մէջ — ա'ն, այդ ի՞նչ ահաւոր օր էր — տարաձայնուեցած մեր գիշինին մէջ, որ իր զիսակցութեան աշխատական ունակուսոց Գէօյիւզ, չեր ուղիք հաշմանքամ աղջկան մը հետ ամուսնանաւ եւ միշտ վէճ կար մօրն ու զակին միշտն...: Աննախնթաց էր այց դէպէր: Եւ թրվանտին համար՝ ճակատապին համակերպիլ կը մնար միայն:

Դժբախտ այրին՝ թրվանտին մայրը՝ շլուծի զարնելով չը մնող շնորհ շլուկները եւ դուր «ըսի-ըսաւներ» նկատելով այդ բոլորը — ուրովհետեւ չերմապէս կը փափաքէր որ՝ այդպէս ըլլար —, խորթացած յարաբերութիւնները տաքցնելու եւ չարախօնները լմբերանեւու համար, խորհեցաւ հրաւէր մը, ինձոյք մը տարքել, ինամի նւայի և փեսայ Գէօյիւզի համար, որ արդէն պօյն ու պար առած կը չը չիւղին մէջ, մատով ցոյց տրուելիք պարմանի մը գտանալով բոլորի աշքին:

Բայց՝ հրաւէրը... մերժուած էր ինամի նւայի կողմէ: մերժուած էր սառնօրէն... հաս-

տառելով բոլոր լուսած ու շլուծած «ըսի-ըսաւները»: Սոսկալի էր հարուածքը... ընկնող ու անգութ:

Երեք երկար տարիներ, Գէօյիւզի եւ թրվանտի ընտանիքները իրարու հանդէպ անտարբեր եւ երբեմն ալ թշնամական օրեր անցուցեր էին, նշաւակ ըլլալով զիւղին ընդարձակ բամբասանքին: Գիւղին բարոյական օրէնքին ու նկարաղիւրը կը պահանջէր որ, ինչ որ ալ լույսին պատահած դժբախտութիւնները, զոյզը մնար նշանուած եւ օր մըն ալ զառնար ամուսնացած ամուլ:

Գէօյիւզ, այլեւս չափահաս, տեսնելով ամբոփի այս անխարդախ տրամարանութիւնը եւ անհասու վճիրը, որ վերաբնութիւն չունէր, խորհեցաւ հեռանաւ զիւղէն և գործով մը զանդի, որով կարելի ըլլար յաճախ բացակայի եւ աղատ ըլլալ իր վրայ յառած մեղագրող աչքերէ:

Օր մըն ա'լ Գէօյիւզի մայրը ճարահատ՝ կրծախէր կտոր մը արտ եւ կը դառնար ջրիքի մը տէր: Գէօյիւզ կասած էր իրբեն ջրիպան շըրշիլ մօտակայ զիւղէնը ու քաղաքները, ամիսը հազիւ քանի մը զիւղէնը անցրնելով մօրը բոլի: Այս կիրպով յաշոնած էր ան՝ մասամբ հեռու մնալ «զար լիքներու» խայթոցէն:

— Որդեակ'կ, հողի՛ս, զաւա՛կս, կիանքու ու աշքերու լր'յար, չեմ կրնար զիւղէններս յուացնել առանց քեզ, արցունքը կուրցուց աշշիքս: Զգէ՛ այց անշահ արհեստը օտարացնող, եւ եկուր քովս մնացիր, հերկնեք, ցաննեք եւ ուստենք ինչ որ կուտայ մեղ Աստուած: Կամաց կամաց, տարիներու հոլովանով, ամէն ինչ էր մոցուի եւ մեղաղրող թերաններ կը լուն հարկաւ. մնացիր հոս... ա'լ մի հեռանար ինձմէ, կը յարէր զիւղէր մը անոր մայրը սպաւոր, կրկնապէս թաթաւուն սեւերու մէջ:

— Ա'ն, մայրէկ, կը պատահանէր Գէօյիւզ, կարելի չինձ ապրի հոս, նշաւակ հանուրի կտամբանքին: չեմ կրնար հաշտուի բախտին հեռ եւ հանդուրժել վրաս թարթուած գտապարտող ակնարկներուն: Ներէ՛ ինձ, մայր, ներէ՛, այս ակամայ թափառումներուն համար: Գո'ն ես միշտ, ինչպէս մինչեւ այսօր, իմ պաշտօնմիս առարկան: Ասկէ վերջ, զիտ-

ցի՛ր, մա՛յր, որ ես միայն քե՛ղ համար է որ կ'ասլիք: Վասա՛ն եղիր, մա՛յր իմ պաշտելի, որ իթէ շրայցի՛ր զու, ես վաղուց մերժեր էի այս տաժանելի կեանքը — խալսին ամօթով բնանաւոր...: Հետևաբար, մի՛, մի՛ նեղեր զիս ասիկ աւելի:

Հեղեղանան արցունքը երկուքն ալ այտերէն կր վաղէր անազար: Դուրս՝ լուսնակի տակ իր ծծելը կորպայինդ Ղուլամ և Եւայի սիրուն կովը — տիրորէն կր բառաչէր... մո՛ւ, մո՛ւ, գիշերուն մութին մէջ լունէ լեռ պտտնելով իր ողբին արձագանքը զթաշարժ:

Թանի մը օր գերջ, մէկնած էր Գէօյիւդ գիւղէս, մէկնած էր վերնականապէս, արշալային հետ, իր կեանքի արշալոյսին, իր հետ տանելով տարաբախս մօրն ալ օրն ու արշալոյսը: Ամիս մը գերջ՝ նամակ մը կը ստանար մայրի, բժարի մը հետ: Մրար՝ գրամի գումար մըն էր, իսկ նամակը կը յայսնէր որ, զուուծ այս անկրելի կեանք — տանջանքն, Գէօյիւդ քաշուած էր աշխարհիկ կեանքն եւ մեկուսացած Հայակիլիկիոյ վանքերէն մին, իր դռնապան կամ աւելածու: Կը խստանար մէջա հաւատարիմ մնալ իր մօր, երբե՛ք չմոռնալ իր որդիկան պարտերը, ո՛րքան ատեն որ կ'ապրէր...: Կը յայսնէր ասկէ զատ որ ջորին ծափեր էր պաքն եւ դրակի կը զրէր մօրը, յարելով. «Աստուծոյ կը յանձննէ քեզ ընկերովի մէակէ արար, այս տասը ուկիով այ արջաններ զնէ, հաղկից եղիր աղային հետ եւ ապրէ...:

Տեսակ մը մնաս-բարումի, հրաժեշտի տողեր էին անոնք, որոնց բավանդակութիւնը՝ այրի եւ սպաւոր մօր արդէն խսկ արնոտ սրտի խոցերը կը փեռեկտէր, անոնց սպինները կը ճանկատէր:

* *

Եօթր տարի անցած էր անոր գիւղէս հեռանալէն ի վեր եւ ամէն տարի քանի մը երկուողով երբեմն պատիկ նուէրով մը կը միխթարէր Գէօյիւդ իր մայրը:

1895ին, երս ամրող լեռնակիլիկիան պաշարուած էր թթաքան բանակներով, երս դիւներն ու չիները կործանա ծեւ հրկիզուած էին բարբարոս պաշը-պօգուէներու միջոցով:

այդ ամրող տարին նամակ չստացաւ եւա, քանի որ արտաքին աշխարհի հետ կտրուած էր ամէն յարաբերութիւն: Բայց բռնակալութեան պարտութենէն վերջ, երբ զիւղիս դողովուրդը գարձած էր իր կիսաւեր բոյները, Գէօյիւդ կրկին զրկեր էր նամակ, յիշելով որանցեալ տարի չէր համարձակած թղթակցիլ, քանի որ, զիւղիր թէ ամրող յեան զիւղայները ապաստանա էին Զէյթուն, միանարա մղերու համար պայքարու, բռնակալ թուրքին գէճ:

Եօթր տարի անցեր էր այսպէս, Օր մըն ալ՝ Կաղանդի շարթուն, եւա կրկին ծրար մը կը ստանար, ուր կը գտնէր երկու ուկի եւ կտոր մը սեւ լաթ, ալ աւելի սեւերու մէջ պարուրելու համար դժբախտ մայրը սիրակարու: Մրարին մէջէն երկուող մըն ալ երած էր, ուր Գէօյիւդի ծանօթները կը գրէին թէ՝ ան եկած օրէն ի վեր ի վեր երբե՛ք չէր ինդացած, օրէ օր կը հրւծէր ու կը մաչէր, թէ՝ վերջերս բոլորովին մէկածաղօտ էր զարձած, երբեմն ալ կը յիշէր որ՝ մօրը բով պիտի դառնար: Այդ նպատակին համար քիչ մը գրամ եւ նուէր մըն ալ ճարեր էր... մէջս մօրը տրուելու նպաստակով: Կը յարէին մանոն թէ՝ յաճախ մարգոցմէ հեռու փախչելով կուլար ու կուլար ան պանորէն...: Եւ օր մըն ալ՝ զինքը գտեր էին վանականին ստորոտը, կարկամած ձեռուը ները կրծքին վրայ, մազի հիւսէն մը ափին մէջ... զոր «Թրգման անունով մէկը» զիկեր էր անոր... այդ կողմերը ընթնպէր (մակ) զայող հայ տողու մը միջոցով... ինչ որ հասկրցուած էր, Գէօյիւդի էնթէրիին ներակ գպրանէն ելլոզ նամակի մը պարունակութենէն: Անոնք կը խորհին որ՝ գաղտնիք մը կամ չպատասխանուած սէր մը կար այս տարաբախս տղուն պարագային մէջ... ինչ որ անհականի մնացեր էր վանքին մէջ գտնուողներուն համար:

Այսակ կը վերջանար կեանք՝ գիւղիս տարաբախս պէշիք-քէրքմէներէն մէկուն, կրկնապատիկ սուու ու շիւնի մէջ թաղկելով՝ կանանէ օքերէն չպարախս մայր մը սպաւոր:

Եւ կուլար այրին նեա, կը կին այցիքացած կուլար լացով մը անմիխթար...:

ՀԱՇՈՒԽՆԻ